

սին մէջ: Եւ ստուգիւ այդ գերագոյնը զըր- իրենց բնական ոճով և այսպէս առիթ
բերու, բաց ի շտեմարանն ըլլալէ Աս- կ'ընծային մեզի ուսումնասիրութեան՝ ըլ-
տուծոյ խօսքին առ մարդիկ, է միանգա- լայ իրենց հնութեան, ըլլայ ուրիշ ո՛ր և է
մայն բով մը մարդկային կենցաղի զանա- տէսակէտով, ինչպէս է մեզի համար հոս
զան երեւոյթներուն, որոնց հետ ամբողջ յատկապէս լեզուականը՝ Աստուածաշունչի
բնութիւնը ու տարերքն է որ կու գան հայացման աղերսով:

Հ. Ս. ՏԵՐԱԶԵԱՆ

ԸՍՏ ԹՎԼՄՈՒՏԻ



ԲԲ Աստուած մարդոս հողից ստեղծեց,

Հաւաքեց հողը երկրի չորս կողմից.

Առաւ հարաւից, հիւսիսից առաւ,

Ե՛ւ արեւելքից եւ արեւմուտքից

Որպէս զի մարդը, ո՛ր որ դեզերէ.

Ամեն տեղ իրեն զգայ իր երկրուն,


Ե՛ւ երբ որ յոգնի, եւ մահը բերէ.

Նրա անյագոտրդ տեւեւանքներուն վերջ,

Ամենուր լրսէ ձայնը մայրական. —

« Արի, որդեակ իմ, հանգչիր գրկիս մէջ »:

Ա.Ի. ԻՍԱՀԱԿԵԱՆ



Ա Յ Լ Ա Կ Ե Ր Պ Ո Ւ Թ Ի Թ Ի Ե Ն



ԱՆԴԻՍՍԱԻՈՐ ոչ տրիսրագիկ քայլերով
Կը բարձրանար Թարորական լեռն Յիւտա.
Հագիւ երեք աշակերտներն երկիւղով
Կը դիտէին այդ հեռաւոր մեզն ոչ յոյս:

Ե՛ւ նա կ'ելլէր արշարոյսին յանդիման,
Կը խաւարէր աշխարհն անոր ետեւէն.
Խոյս կու տային հորիզոններն անասնման
Ոչ կը տիրէր անայոթիւնն համօրէն:

Մերկ էր Տաճարն իր փառքերէն հոգեւոր
Ե՛ւ Սիւնայի անպն էր առանց Աստուծոյ,
Որովհետեւ իսրայէլէն կամակոր
Մեկնեցաւ Տէրն իր Հօրը հետ խօսելու:

Կ'երբար Յիւտա ոչ կ'արտասուէր որ մարդիկ
Զիւնքն ստեղիկն հրաշքներէն ձանձրացած.
Որ պարտերով տարփանքն ոսկի գեղեցիկ
Հարածեցին զիկքը լեռնէ լեռ քաղցած:

Միւն ինքն անունց ներողամիտ գրթոթեւար
Թոյլ կու տար միշտ որ հրպէին պիտի ձեռքով.
Երբ կը խօսէր մեղաւորին քաղցրոթեւար,
Աստուածոթիւնն իր քանդեցին կասկածով:

Կ'ելլէր հիմա ձանքաներէն արիւնտ
Ոչր բիշրաւոր ըսպանեցին մարգարէ.
Ոչր ոչ երբէք տապանակի յոյսն աղօտ
Ճառագայթեց ոչրախոթեան մ'առաւօտ:

Կը լըչային ոտքերուն տակը Փրկչին
Գորշ օձերու խարագաններ լրպրծուն,
Ոչ կը բախէր բախառական խեղ քամին
Իր սուրբ դեմքին և սրտին խոնջ հեքքերուն:

Անցաւ յետոյ Գերսեմանին մըքազգաճ
Ո՛ր նայեցաւ Գողգոթային հառաչով.
Որունց վըրայ Յոզիայի ստուերն էր ինկած
Լապտերներո՛ւն և խաւարի հաւերոյրով:

Որչափ յերան կը մերձեւար հեզօրէն՝
Կը փեռեկէր յոյսն եօթներորդ երկրների.
Ե՛ւ որտուսն ո՛ւ սարսափի փոխարէն
Կ'իշխէր խաղաղ դէմքը պայծառ Յիսուսի:

Հաւատարիմ երիվարի պէս Թարոր
Խոնարհեցո՞ց իր լայն գրչո՞ւսն ապաշէր,
Ե՛ւ երկրներ և երկրի մէջ հեռաւոր
Կանց առաւ հոն Յիսուս յոգնած, կարեւր:

Երբ վերացաճ բախեց փոշին ոտքերուն,
Աչքերուն մէջ, և փառքերուն աշխարհի,
Հիագարնոր սատափ բոցերն ամպերուն
Զայն պատեցին լայն թեշերով հրեշտակի:

Ո՛չ որ այնտեղ տրիսեղծ ո՛ւ պիղծ արարած
Պէտք էր Անոր սատուածո՞ւնքիւնը տեսնել.
Թեպէտ տրիսար մարմին ունէր հողաման
Բայց ո՞վ կըրնար յոյսն անդամակը գտնել:

Առանց խռնկի, առանց երկար աղօթքի
Զըւարթացաւ դէմքն արեւէն աշտի,
Պատմո՞ւնքն յոյսն նման եղի կարի
Վար կը հոսէր յերան վըրայ երջանիկ:

Գրչո՞ւսն իր ծանր ընդդէմ մտաւքս ամպերուն
Ե՛ւ յի աչքերն երկինքներո՛ւն պայծառով,
— «Հայր իմ, գոչեց, աշխարհի եմ, խօսէ՛ Դուն,
«Աստուածօրէն խօսէ՛, խօսէ՛ բոցերով»:

Խաւարներէն եկած եմ եւ յեռնէ յեռ
Աստուածո՞ւնքեւմբըս հողին հետ խառնըւած
Չորս հողներուն տրշի սիրոյդ հըրաւէր
Բայց առեցին, առեցին զիս կոչուցած:

Խեղճ կոչեցին, թեղեցո՞ւն մոյթեցնած՝
Որովհետեւ Աստուած էի հրաշագործ.
Ե՛ւ տաճարիդ մէջ քահանան քարձրացած
Դատապարտեց զիս մեռնելո՛ւն տիգախոց:

Երբ հաց տոշի՝ գիտաւ հողէ քաղ դըրին,
Կոյրին աչքերն երբ գորոքեւմբըս քացի՝
Գաշիեացի անշոք հիւս մ'է՛ ինձ ըսին,
Որ կ'անուանէ գիւնք Աստուծոյ մը Որդի:

Դեռ միևնչե՛ւ երբ այսպէս ըրքո՞ւն ո՛ւ հըգօր
Պիտի շրջիմ անապատն անապատ,
Դեռ միևնչե՛ւ երբ խաղաղո՞ւնքիւնը երկնաւոր
Պիտի պատմեմ իսրայէլին անհաւատ:

Աշխարհն հիմա քանտ մ'է՛ անձնչկ ո՛ւ մըքին,
Հայր, կանչէ՛ զիս արքայո՞ւնքիւնը տեղաշի
Ո՛ր պըսակէ՛ զիս փառքերովն առաջին
Չոր ունէի նախ քան աստղերն ո՛ւ արփի:

Հագար անգամ եղբայրացած եւ վըշտին
Իրենց համար քեզ երկրներէն կանչեցի,
Բայց անոնք սին աշակերտքեւմց ո՛ւ տաշին
Կապո՞ւնք էին՝ իբրեւ գաւակ Մովսէսի:

Երբ կ'եղէի Սիոնի յեռն առանձին
Երո՞ւստեմն աչքիս առջեւն աղմուկով,
Դո՛ւ գիտեւ թէ՛ այդ ապերախտ քաղաքին
Ո՞րքան արցնէր եւ բախեցի ողբարով:

Զայնէ՛ երկրին, հրաման տո՞ւր հին գրքերուն
Որ հաւատան կեւարարին Ղազարո՛ւն,
Թէ՛ մեկը նոյնն եկը, եւ միասին Ե՛ւ ո՛ւ Դուն
Ըստեղծեցինք տիեզերքներն այս անհունն» —

Իսկ հայրն Աստուած թեշերուն մէջ բոցեղէն
Մովսէսներո՛ւն և Լուսամիտ Եղիայի
Դըղդեցո՞ւնք հեռուն աշխարհն հիմերէն.
«Լըսէ՛ երկիր, դա՛ւ է որդիս սիրեղի»

Լուռ էր երկիրն, մտաւքս ամպերն իր ուսին
Կը դարպասէր հրեշտակին հետ տխրո՞ւնքեւմ
Ե՛ւ հեշտանքի գիւնո՞ւնքեւմք թերկրագին
Եւ ըրքեց Աստուծոյ խօսքն յաշխտեան:

Մըշո՞ւնքի պէս ամպ ո՛ւ տեսիլ հեռացան
Թարորն էր մո՞ք, յեռներո՛ւն մէջ անձանաչ.
Ե՛ւ հեռունն ինչպէս անդամակ մե՛ծ շոշան
Կ'իջնէր Յիսուս աշտի վե՛ն քան առաջ: